A History of The Armenian Secret Societies and Social Movements

In Two Volumes
Volume

2

(In Armenian)

By:
Edic Baghdasarian

www.Edic-Baghdasarian.com

7

ISBN: 978-1-927860-91-5

The Armenian Research Center
of
Toronto – Canada
2021

Էդիկ Բաղդասարյան

Ակնարկ Հայ գաղտնի կազմակերպությունների և հասարակական շարժումների Պատմության

Երկու Հատորով
Հատոր

Բ

Հայկական Ուսումնասիրությունների
Կենտրոն

Էդիկ Բաղդասարյան

Ակնարկ Հայ գաղտնի կազմակերպությունների և հասարակական շարժումների Պատմության Երկու Հատորով

Հատոր Բ

Հայկական Ուսումնասիրությունների Կենտրոն

ISBN: 978-1-927860-91-5
Տորոնտո – Կանադա
2021

Բովանդակություն

Առաջաբան *7*

Հայ արհեստներն ու արհեստակցական միավորումները *11*

Հայկական լեռնաշխարհը *11*

Հայկական լեռնաշխարհի Քաղաքները Եվ Նրանց Անկումը *21*

Հայ Արհեստները *33*

Գաղտնագրություն կամ ծածկագիտությունը Հայոց մոտ *121*

Հին Հայաստանի գաղտնագրեր *125*

Հայկական Ծածկագրություն *126*

Ավանի Երկլեզվյան Արձանագրությունն Ու Ծածկագիրը *135*

Այլ արհեստներ *138*

Միջին դարերում Արհեստ Համարվող Զբաղմունքներ *152*

Հասարակական-տնտեսական իրավիճակը

Հայաստանում XIX *դարի սկզբին* *158*

- *Արևելյան Հայաստանը* XIX *դարի սկզբին* *158*
- *Արևմտյան Հայաստանը* XIX *դարի սկզբին* *168*

Արհեստներն ու Առևտուրը XIX *դարում* *172*

Առևտուրը Արևելյան Հայաստանում *185*

Արհեստները Արևմտյան Հայաստանում

19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին *192*

Հայ Արհեստները Հայաստանի հարակից երկրներում *202*

Հայերն Օսմանյան տնտեսության մեջ 202

Հայերն Օսմանական արհեստագործության եւ 207

երկրագործության բնագավառներում 207

Հայերն Օսման. առևտրի եւ արդյունաբերության բնագավառում 220

Հայկական արհեստներն ու առևտուրըԻրանում 229

Առևտուրը 245

Հայկական Առևտրական Պատմությունից 245

Հասարակական-տնտեսական իրավիճակը Հին Հայաստանում 245

Մաքսային Գործը Հայաստանում՝

Հին Ժամանակներից Մինչեվ 20-րդ Դարի Սկիզբը 274

Հայ Արհեստակցական միավորումները 284

Հայ համքարությունների ծագումը և նրանց կազմավորումը 10-17 դարերում 284

Արհեստավորական Կազմակերպությունների

ներքին կարգ ու կանոնները 299

Սահմանդրություն Պայմանի 311

Օրհնութեան թուղթ 314

Գիր օրհնութեան կօշկակար առհեստաւորաց 316

Արհեստների տեսակները Հայաստանում 317

Արհեստներ, որոնք անմիջապես կապված չեն արտադրության հետ 318

Էսնաֆից անվանքն և որվքն են այսոքիկ 319

Յաղագս Արհեստավորաց 322

Օրհնության թուղթ 332

Հաստատութիւն Միւլքի 335

Նոր Նախիջևանի Համքարությունների Կանոնադրությունները 337

Գ. Ախվերդյանի և Գ. Շիրմազանյանի նամակափոխանակութունը
Վրաստանի և Պարսկաստանի համքարությունների մասին 357

Կանոն ոսկերիչ Արհեստավորաց 385

Հայ բարեգործության պատմությունից 422

Բարերարներ 423

Բարեգործական կազմակերպություններ 426

Բարեգործությունը և բարեգործական կազմակերպությունների
գործունեությունը Երևանում 436

19-րդ դարավերջ և 20-րդ դարի սկզբները 436

Հայ բարեգործական ընկերությունները Վրաստանում.....................457

Իրանում Հայ Բարեգործական գործունեություն 458

(17-19-դ. կեսերը) 458

Ա- Եկեղեցի կառուցողներ...458

Բ- Դպրոցների կառուցող բարերարներ 462

Գ - Տպարան հիմնադրող բարերարներ..464

Դ. Հիվանդանոց, որբանոց, այլ հասարակական հիմնարկների

հիմնադիր բարերարներ 466

Վերջ երկրորդ հատորի..467